

## Հ Ա Յ Պ Ի Ր Ք

(ՆՈՐ ՇԱՐՔ)

Ա.

### ՊՐՈՅԵՐԵՍԻՈՍ

Եւ Պրոյերեսիոս, քաջ հոետոր հայազգի,  
 Մեծ, խիստ մեծ մարդ եղաւ, սանը բախտի փառքի:  
 Ինչպէս երկաթէ շանթն՝ էր դուրս կ'ելլէ կրակէն՝  
 Կայծեր կը թուցընէ թէ զայն մուրճով թեքեն,  
 Կոյն կերպ իր բերանէն խօսքը, ճոռոճ ալ վառ,  
 Դըղըրդմամբ կը ժայթքէր, սուր կըրքով կը հեւար:  
 Ի՞նչ պերճարանութիւն, ուր իր ձայնը դոռաց՝  
 Պատիւ անուն ստացաւ՝ թագաւոր հոետորաց:  
 Բայց աւելին եղաւ. Հոռոճ, Աթէնք միասին  
 Անոր կերպարանքով արձաններ դրօշեցին:

Օր մ'օտարական մէկն եկաւ առջեւն էլաւ,  
 Մոյկեր ունէր գոյն գոյն, լայնալարտի հալաւ,  
 Եւ հըղօր հնչմամբ լեղու մը կը խօսէր,  
 Կը շողար իր ճակատն՝ ամբողջ եռանդ ու սէր:  
 Հայ մը, Հայաստանի խորէն եկեր էր ան  
 Աթէնք, դիտնոց ոտան, հըմտութեան շտեմարան,  
 Հելլենական ուսմամբ կանոն ստանայ անկէ,  
 Իմաստասիրութեամբ միտքը հրահանդէ:  
 Երիտասարդական աշխուժութեամբ ուրախ  
 Կը պատմէր հոետորին թէ ինչպէս սըրտարախ  
 Կը տեսներ այն վեհ մարդն որ պատիւ էր Հայոց,  
 Հայոց ծոցէն բըղխած ճաճանչ, լուսաւոր բոց:

Պրոյերեսիոս մեծ ու բարի, կը ժըպտէր.  
 Ատտիկերէն ըսաւ. Հայերէն չեմ գիտեր:

Բ.

## Լ Ո Յ Ս

Խըղկան մէջ, մութ տեղ, վարդապետն ակնապիշ  
 Վեր կը նայի՝ լուռ: Եւ, երկնաւոր յոյսի նիշ,  
 Նեղ լուսանցոյցէն ցոլք մը հիմայ, մէկ հատիկ,  
 Ամբիծ ճառագայթ, բրբի մը պէս գեղեցիկ,  
 Կուրծքին դէմ կ'իյնայ, կուրծքը դըրկած կը վառի:  
 Մեարոպ կ'աղօթէ՝ Աստուած, գրթած ու բարի,  
 Դու ճըմարտութիւն, դու, ո՛վ Աստուած, որ դիտես,  
 Տես շրփութիւնս, վարանալից միտքըս տես:  
 Ժողովուրդ մը հոս, ո՞րչափ մարդիկ, անհամար,  
 Խոր տըզիտութեամբ կոյր, հոգեհեղձ ու յամառ,  
 Բընտութեան միայն հըպատակող խեղեանք,  
 Սուրբ եղբայրութեան օրէնքը չեն ըմբռներ:  
 Ոչ արդարութիւն, ոչ հաշտութիւն կը սիրեն,  
 Ի՞նչ ընեմ, Աստուած, ինչպէս իրենց սրտերէն  
 Հանեմ արտաքսեմ ինչ որ վընաս է կամ ծուռ:  
 Ո՛վ Աստուած՝ օգնէ՛, ինծի միջոց մը ցուցու՛ր:

Մէկիկ ճառագայթն օդուն մէջ կախ կեցած, լոյծ,  
 Վառ փայլատակեց եւ Այրուրէնք մ'երեւցուց:

ՎԱՀՐԱՄ ՍՎԱՅՏԱՆ